

Հ Ա Ր Ե Լ Ո Յ Ե Ն Ե Տ Ք Ը

Հայոց կաթողիկոսական Աթոռը Հռոմեական եպօքը Սիր Վիժնագորուեցաւ։ Աթոռը Հռոմեական մէջ մնաց գրեթէ մէկ ու կէտ դար (1151—1292), տասը կաթողիկոսներով։ Կայ Սիր մէջ մնաց նմանապէս գրեթէ 1½ դար (1293—1441) բասն կաթողիկոսներով։

Սիր նմանող կաթողիկոսներուն քաններորդը, Գրիգոր Թ. Մուսաբէկիան, շամա փախով ժամանակի մը մէջ պաշտօնի կորուեցաւ։ Կիլիկիոյ քաղաքական վիճակը գրոված էր եւ կաթողիկոսութիւնը՝ նշաւակ այդ գրովունեներուն, կանչքանար հետաշխտէ։ Խրաց այս վիճակին մէջ էր որ արեւելիան Հայոց եկեղեցականները որոշեցին դարձեալ Էջմիածին փիտագորել Աթոռը, ուսկից հետացած էր եւ դարու աւազնին հէւնի ի վեր։ Այս որոշման համեմատ՝ Գրիգոր Թ. Էջմիածին հրաւիրուեցաւ։ Կաթողիկոս Հթողուց Սիրը, ասոր հետեւանքով Էջմիածին մէջ կաթողիկոս ընտրուեցաւ Կիրակոս Աբրապեցին (1441 Մայիս)։

Այս նշանաւոր թուականէն ի վեր Կիլիկիոյ համար Հայոց կաթողիկոսութիւնը եղաւ Կաթողիկոսութիւն Տանին Կիլիկիոյ կամ Կաթողիկոսութիւն Կիլիկիոյ, այսինքն՝ իր կաթողիկոսական բորոք իրաւասութիւնը սահմանափառուեցաւ Ալիլիկոյ մէջ։

Իսկ ամենայն Հայոց կաթողիկոսութեան ընդարձակ իրաւասութիւնը անցաւ Էջմիածին, լուսաւորչակին Աթոռին։

Կիլիկիա, ուրեմն, մեր եկեղեցական պատմութեան մէջ կը ներկայացրն երկու զինաւոր դիմայելում (phase) կաթողիկոսական իշխանութեան տեսակետով։

— Առաջին՝ “Հանուրց” (= Ամենայն) Հայոց կաթողիկոսական իրաւասութիւնը։ Այս միջոցին՝ կաթողիկոսական Աթոռը Թափառելէ եպօք Ժամանդաւ, Սեւ լնո, ծովը, Հոռմէլլայ, Վերջապէս մնաց Սիր։

Քեզ 1705 թ. “Դարմանակ Հռոմեական մէն է այս նշանաւոր կաթողիկոսութիւնը Տանին մասնաւուն ծանօթ Զէկթունից Կարասեն կաթողիկոս, երբ գեւ Գաղտափոյ Առաջնորդ էր, հորուածէն գաց ու խոր համար (1705)։ Երաւանեան Հայէկ իշաւ իր ու գետից գորդապանենքը — Յուշաննեն, Մայսին և Մարտիրոս — Առ անից քաշ, Կըսէ, զարմանակ Հայունց, Սուրբ Ներսէս Հայուհայք Հայուապատճեն գերանան օսան, եւ անկից ճամբար քայ ի ձան գարմանը Զէկթուն իմ ընիք ի գու զաքի, եւ այժմ Այս առջերը կարապէս Կիշդ. ինքը դաշտ է իր առաւածանք յիշանականն մէջ եւ Տերյանց Թարգմանառ է Երևանի մէջ. 1859, հատոք Զ. էջ. 288—89։

Երկրորդը՝ Կիլիկիոյ կաթողիկոսական իրաւասութեամբ։ Այս միջոցին՝ կաթողիկոսական Աթոռը շարունակեց մալ Սիրի մէջ եւ կը մնայ։ Ինչպէս որ կը տեսնուի, Սիր Կիլիկիոյ մէջ իրը ամենէն զինաւոր եւ նշանաւոր կաթողիկոսական կայակը մը՝ կարժէ որ առանձինն ուսումնասիրութիւններու շարքին մէջ։

Բ.



ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Esquisse d'une grammaire comparée de l'Arménien classique, par A. Meillet, Vienne, 1903, էջ ՀՀ+116. Կի՞ն 6 ֆր.:

Հայերէնի ձայնական օրէնքներուն եւ քերականակն կազմութեան մասին լեզուաբիտական արագմանի յօդուածներ հրատարակուած կայն մինչեւ այժմ։ շատ կէտերու մէկնաւթիւնն ալ ծանօթ էր լեզուաբաններուն, իրեւ ընդհանուր լեզուաբանութեան մէջ յայսի եւ սավրական պարագաներ, առանց սեղ մը հրատարակուած ըլլալու։ բայց այս բոլորն այնպէս ցանուցիր եւ խառնակ էին, երբեմ ալ այնպէս իրարու Հակասական, որ Հայերէնի լեզուաբանութեամբ զարդի լոզողները մէծ գժուարութիւն կը կրէն զանոնք ձեռք բերելու, մանաւանդ գիտութեան մէջ ընդունուած եւ քաղաքացիութիւն սասցաց օրէնքներն սրոշելու իրբթիւ եւ անընդունելի գտառածներէն։ Հկար մինչեւ այժմ այնպիսի աշխատառ թիւն մը, ուր այս բոլորը հաւաքուած, զտուած եւ արդինքը կարգաւորուած ու գասաւորուած ներկայանար. Հկար վերջապէս լեզուաբանական համեմատական քերականութիւն մը՝ գիտականներուն ուղղուած։

Այս մերին լրացնելու կոչուած է Աւաւց-չափես Պր. Մէյի ներկայ աշխատութիւնը, որ ինչպէս էջ VI, յառաջաբանին մէջ Կըսուի, պատրաստուած է վլիննայի Միիթարեան Գեր. Հ. Յ. Տաշեանի առաջարկութեամբ եւ լրաց տեսան նոյն զատ։ Միաբանութեան ապարանէն, մաքուր, գեղեցիկ եւ կանոնաւոր տպագրուած թեամբ։

¶ նկատի ունենալը աշխատութեան արժանաւորութիւնը եւ այն դասականութիւնը՝ որ քիչ ատենէն պիտի սուանայ այն՝ թէ՛ հայ եւ թէ՛ եւրոպացի ուստամբականներու շըմանին մէջ, կարեւոր համարեցինք ամփոփ կերպով ծանօթացնել զայն մեր ընթերքողներուն, կցերվանաեւ մեր ինչ ինչ դիմուութիւնները:

կեական ծագում ունին, ինչ որ կողմէն հաստատել քանի մը Հնագիտական գիւտերը բայց թէ Փոխգացոց եւ թէ Թրակացոց լեզուներու մասին պյուքան քիչ տեղեկութիւն ունինք, որ անկարելի է ըստ լեզուուրանութեան հաստատել Հայերէնի, փոխգրենի եւ Թրակերէնի աղցակցութիւնը: Հայերէնը ուրիշ երկրու մը բրուտած է Հայաստան, և Ք. Ք. ասաներութիւնն մինչեւ կեցեցրոց գարուն մշշած: Տեղացի բնիկներուն լըզուն մշաւուս ազգած է Հայերէնի վրայ: Կիաքսիրի օրով Հայերը Հպատակ գտան Նալվ Մարտ եւ յետո Պարսից, իրանեան աղջ գեցութիւնը սկսած է Հետազնեսէ զդանաւ: 66—287 Յ. Ք. Հայերն ունեցան արշակունի հարստութիւն մը եւ այն շըջանին հայ ազնուականութիւնը գրիթէ պարթեւ էր, որուն արդիւնքն է բազմաթիւ իրանեան բառերու փոխառութիւնը, ինչպէս եւ այլեւայլ ոճերու եւ ձեւերու թարգմանութիւնը: Ասորի եւ յոյն փոխառութիւնները եկեղեցական եւ գիտական են միայն եւ հակառակ իրենց թուին, խիստ քիչ լեզուագիտական արժէք ունին: Հայերէնի վրայ եղած աշխատութեանց մէջ պէտք է ուշագրութեան առնուն միմիայն աննօնք՝ որոնք կը հետեւն Հիւրշմանի ՀՀ 5—42 Հրատարակած վարպետապետութեան, ուր հաստատած է թէ Հայերէնը ոչ թէ իրանական, այլ անկախ եւ բնաւորոյն լըզու մըն է, բորոյ այն աշխատութիւնները՝ որոնք Հրատարակուած են անկէ առաջ, պատմական արժէք միայն ունին: իսկ անոնք որ այս մեթոսութիւնը չեն պատրաստած, ոչ մէկ առօդք ունին:

Ներածութենէն վերջ՝ Առաջին գլուխը
և Հայնաբանութիւն» (էջ 1—35) կը խօսի
շեշտադրութեան, չնգեւերոպական նախալե-
զուեան ձայներու հայ համապատասխանութեանց
վանկատութեան ու վանկերու փոխադարձ ազ-
գեցութեան, եւ վերջապէս հնգեւերոպական բա-
ռապվերջի հայերէնի մէջ անկման մասին։ Այս
գլուխն եղածացութիւնն է։ 1. Հնդեւերոպական
նախալեզոն ունէր երաժշտական շեշտ մը, որ
հայերէնի մէջ դարձաւ ուժի շեշտ եւ հաստա-
տուած քարելընթեր վանկն վայ. իր արդինկըն
է բազմաթիւ ձայնաւորներու եւ վերջալանիկի
ձայնաւորն անկումը. 2. Հնդեւերոպականը ու-
նէր վանկերու քանակական չափ մը. հայերէնի
մէջ ձայնաւորներու քանակական տարրերու-
թիւն չկայ. 3. Խուզ եւ հնչական պայմանցիկ-
ները հայերէնի մէջ ենթակայ եղան կոփրդի՛
թրթռաւմներու սահմանները պահպան առաջ առաջ են

բաղաձայններու կատարեալ փոփոխութիւն մը, նման գերմանականին. 4. Հնդեւրոպական նախալեզուն նևէր բաղաձայններու բացմաժմիւն եւ այլազան խօսմբեր. հայերէնը զանանք կրատեց եւ կազմեց միայն բաց զանկիւր. 5. Հնդեւրոպական նախալեզուն ունէր շարք մը այնպիսի ձայններ, որոնք ըստ տեղեցն ձայնաւոր, բաղաձայն կամ երկրաբառներու երկրորդ մասն էին. հայերէնը այս նրբութիւնները չնշեց:

Երկրորդ գլուխը՝ „Alternances“ (Էջ 36—39) կը խօսի ճայնաւորներու ներքին փոխանակութեան (Abblaut) օրէնքններու մասն. Հնդեւրոպական նախալեզունին մէջ մեծ ընդարձակութիւն ունէր այս օրէնքը, որուն հետքերը միայն կը մասն քոյր լեզուններու մէջ. այսպէս Օրինակ գերմ. binde, band, gebunden, αποιν. so-berū “պիտի հաւաքեմ”, so-brāt “հաւաքել”, so-hօն “հաւաքում”, jn. φέρω, φαρέτρα, φόρος. Հայերէնի մէջ ձայնաւորներու ամբողջ դրութեան յեղափոխութիւնը անկարելի է ըսած այս օրէնքին պահպանում, եւ անկէ միմիայն շատ երկրորդական հետքեր մանցած են. ինչպ. քերել եւ քրոմ, բարձր եւ (երկնա)քմբը, կին եւ կանայք, տամ եւ ետու եւն. բայց յատկապէս յիշելու արժանին է -ն հոլվումը հարս, հարսին, հարսամք, հարսունք, որ ամորջան հանդրական խումբ մը կը կազմէ:

Երրորդ գլուխը՝ „Անուանական ձեւեր“ (Էջ 40—74) կը խօսի անուններու եւ գերանուններու հորմիմն, ասոնց ծագման եւ Հնդեւրոպական համապատասխանութեանց, թուի, սեռի, բարդութեանց, թուական անուններու եւ մակրայններու վրայ: Ամբողջ գլուխը զրւագիտական օճով է, չկան հոս մեր հոլվում աւանդական բաժանութերը, ուր ոչ մի տրամաբանական կարգ կայ եւ ըստ հեղինակաց կաւել-նայ, կը պահի եւ կը տեղափոխուի. հոս մեր հոլվութերը բաժնուած են բուներու վրայ, այսպէս ի հոլվում, ի հոլվում, այսինքն ի բուներու հորմում եւն:

Չորրորդ գլուխը՝ “բայական ձեւեր” (Էջ 75—102) կը խօսի բայերու կազման թեան, լըդրութեան եւ խոնդչման, բայական նախամասնիններու, վերջապէս անկանոն բայերու վրայ, Այստեղ ալ, ինչպէս նախորդ գլուխն մէջ, մէկ կորմ ձգուած է աւանդական բաժանմունքն ու դասաւորութիւնները. ամեն բան զուած գիտնական օճով է եւ վերին աստիճանի ճշդութեամբ եւ հմտութեամբ գրուած:

Հինգերորդ գլուխը՝ “նախադասութիւն” (Էջ 103—107) կը պարզէ համաձայնութեան օրէնքները, բառուած շարադասութիւնը եւ թէսակն նախադասութիւնները:

Վեցերորդ գլուխը՝ “բառամթեքը” (Էջ 108—110) չամասու կերպով կը խօսի Հայերէն բառարանի տարբերուն վրայ, ինչքան բառ ունինք բնիկ Հայերէն, այսինքն նախալեզուն մանցած, ինչ ընդհանուր հնդեւրոպական բառակը կը գտնուին հայերէնի մէկ՝ որ կը պակսին իրանանին մէջ, վերջապէս իրանեան, ասորի եւ յշն տարբերու մասին:

Գիրքը կը փակեն համառօտ Կեզրական թիւն հայերէն, մը (Էջ 111) եւ աշխատութեան մէջ ու ըստմասիրուած հայերէն բառերու ցուցակը (Էջ 112—116): Արժան կը համարինք թարգմանել այստեղ ամբողջ եղանակութիւնը:

“Հայերէնի թէեւ համեմատաբար յետին ժամանակի մը մէջ աւանդուած է, բայց կը պահէ Տնդեւրոպական նշանական առանձնայատկութեանց մէծ թիւ մը. օրինակ՝ հոլվներու գործածութիւնը, *-ն-ը բունով գոյականներու հոլվումը եղական հնութիւն մ’ունին: — Բայց յընդհանուրն, հայերէնի ձայնական եւ ձեւաբանական դրութիւնը Տնդեւրոպականնեն խորապէս տարբեր է. արտասանութիւնը բոյորվովն նոր կերպարանք մ’ունի. Քերականական ձեւերը մնորդ եղանակով մը յարդարած են. եւ այս ժամանակի երբ հայերէնը գրաւթեամբ համատուեցան, վերանորոգման աշխատանքը արդէն այնքան յառաջացած էր որ անկանութեանց մեծագոյն մասը կրծառուած եւ քերականութիւնը հասած էր կանոնաւորութեան հաւագիտաւում էր:

Ամբողջ աշխատութիւնը պատրաստուած է, ինչպէս ըսնիք, վերին աստիճանի լրջութեամբ եւ հմտութեամբ, եւ կը կը գերմանացւոյ մը գիտական կանոնաւորութիւնն ու ֆրանսացի մը պարզութիւնն, ամեն մէկ երեսն վրայ կ’երեւած բանիքուն գիտականի մը գրոշը. բոյորվովն պարզ է թէ գիրքը տարիներով լուրջ աշխատութեանց եւ համբարուած հարուստ պաշտիք խասցումն է:

Այն կէտերը՝ որոնք գեռ պարզուած չըլլարու պատճառաւ թէրի եւ կամ առանց մէկնութեան եւն մանցած աշխատութեան մէջ, այսուհետեւ պիտի գրաւեն անուշտ լեզուաբաններու առանձին ուշադրութիւնը եւ անոնց փորձերով կարելի պիտի ըլլայ վերջ ի վերջուց

Երեւան հանել նաեւ այս մութ կէտերուն մե-
կնութիւնը:

Սյուն ընդհանուր հայեացքէն յետոյ կու-
զնիք ընել մէկ քանի երկրորդական դիտողու-
թիւններ, որոնք նկատողներիններ ըլլաշէ հե-
ռու, գրքին մէջ պարունակուած նոր տեսու-
թիւնները մասնաւիշ բնելու բնութիւնն առնին

Էջ XIII Տեղինակը կը քննէ այս խնդիրը
թէ գրաբարը չայստանին ո՞ր գաւառին բար-
բառն էր. Այս կետն ի հարկէ վճռել չափա-
զանց թժուար է: Մեր մէջ, յատկապէս Խու-
սայոց մէջ, առ հասարակ ընդունեած է թէ
Արարատի բարբառն էր որ յետոյ դարձա-
նը հանուր դրական լեզու: Մեյէ ասոր հա-
կոտակ կ'ուզէ ապացուցանել որ գրաբարը ոչ
թէ Արարատի, այլ Վանայ ծովի շրջակայից
բարբառն էր: Իւր ըստածը հաստատելու համար
նա ունի երկու փաստ. մեկը զնաբդրին գործա-
ծութիւնը հայցականի վրայ, որ սովորական է

Մայ բարբառին մէջ, երկրորդ լիզու բառը-
ասոր հնագոյն ձեւն էր լիզու, որուն ի ճայնը
յետոյ ու -ի աղդեցութեամբ դարձաւ ե. արդ՝
ներկայ բարբառներէն անոնք որ ունին լիզու
ձեւն (ինչպէս Արարատանը) կը ներկայացնեն
Նախագրաբարեան շօջանը, իսկ անոնք որ ունին
լիզուն՝ շարունակութիւն են գրաբարին: Այս
երկու փոքր կէտերուն վըայ Հիմնուիլ ի հարկէ
դժուար է. յաստակած զ -ի համար կարելի է
ըստ ու ներկա անոնք անմանց այժմ զ
ունենալը ապացոյց չէ թէ առաջ ալ չունէին.
այսպէս օրինակ Պօլսց բարբառը հայցականի զ
շոնի, բայց քանի մը անց զահած է. օր. Ալշ-
զմէկ, ինըզդինըը, տնելնզտելոց եւն., որոնք
կը ցուցնեն թէ զ անփակին առաջ սովորական
էր, բայց յետոյ ինկայ բառերուն սիլլզբէն, եւ
մայն մայ բառերուն մէջ:

Էջ XIV կը շեշտուի Հայստանին նախկին
բնիկներուն (ոչ Հայ, Խալիքեան) ազդեց թիւնը
հայերէնի վրայ, այսպէս հայերէն այրութենի եւ
Նորվանի հարստաթիւնը, ինչպէս եւ սեռի
բացակայութիւնը. այս առթիւ կարելի է յշել
նաև ի եւ է ձայնելը, որնց վրայ խօսած ենք
Հանդէս, Էջ 67—69: «Ենոյնիւ մեր կարծիքով
արեւելան տառադարձութիւնները արդիւնք են
ինչ աղջեցութեան. արեւմտեսն տառադարձու-
թիւնը որ բնիկ հայկան = Հնդեւորպական
տառադարձութիւնն է (Հմմտ. տարը dasa =
Հնդեւը. *dek'm)* վերածուեցաւ արեւելանին
(Հմմտ. տարը tase) ոչ-հայ բնիկներու լեզուն
առանձնայատկութեանց համեմատ՝ բայց այս

տեսութեան մասին աւելի մանրամասն խօսիլ
մոտադիր ենք ուրիշ առթիւ։

Եջ XVI.—Տառագարձութեան մէջ թէեւ
փի, թ, թ գոռուած են ph, th, kh, բայց այս ի
հարկէտ պագրական դիւրութեան համար է.
Թէ ոչ յարմարագոյն է միշտ գնել p, t, k,
նիշքն որ չ եւ ց նշանակուած են արդէն Շ, Յ,
Հակոսակ պարագային անկարելի պիտի ըլլայ
Խայրելի բառերու ինչ ինչ կրիսկակ ձեւերը
Հաւատարձութեամբ տառագարձել. ինչզ սեխ
հական եւ ամփական, որով հաւատարագէն
պիտի գառնան sephakan, փփռնանակ սեփհան
եւ սեննակ զննացանութեանց:

Էջ 2 — Պր. Մէյէ կը պարզէ Հայերէն
երկրորդական շեշտի մը գցութիւնը բառի մը
առաջին վանկին վրայ. այս բանը, որչափ գի-
տենք, . Պր. Մէյէ գիւտան է. եւ թէեւ.
R. Gauthiot այդ մասին անի աւելի ընդարձակ
քննութիւն մը (Բանասէր, Ա. 1899, էջ 321
— 324), բայց այն քննութիւնն ալ Պր. Մէյէ
տուն տալովն է կազմուած: Gauthiot-ի եղանակա-
ցութիւնն այն է որ բառին առաջին վանկին վրայ
կայ վերթավանսի շեշտան քիչ մը տկար երկրոր-
դական շեշտ մը, իսկ միջին վանկերը այնքան
աւելի տկար են, որչափ հետու են երկու ծայրի
հեշտերէն. պայսէս որ օրինակ Հնդ վանկով
առափ մը վանկերուն պատճեն աստիճաննաւորու-
թիւնն է 4, 2, 1, 3, 5: Պր. Gauthiot խնդիրը
քննած է նաև գործնականապէս՝ Rousselot
արևայի փարձառական ձայնախօսութեան մեքե-
նաներով, բայց զժմախտաբար իւր ստացած
պատճերները չեն հրատարակած, որպէս զի վատա-
հութիւնն աւելի գուանաւ: Մէյէ Հակոբոս Հա-

մար պյուսիկի բան մը դեռ անհամարակի է. ըստ կ'ուզեմ մեր ականցները այս երկրորդական շեշտան ըմբռնելու անընդունակ են. եւ այս պատճառաւ Հարկաւոր էր որ փոքրձական պատճենները հրատարակուէին: Բայց յամենայն գեպս պէտք է այս մասին շատ զգաց եւ շրջանայեաց ըլլալ. կան պարագաները ուր նախավանիկի շեշտը ոչ թէ թնական, այլ քերակնեական կամ կամ առողանութեան շեշտ է. ինչպէս կրաքանիշ շեշտը, օր. Ա'ստուած, Ե'րուսաղէմ, Պարոն եւն, երկրորդ Թռուումներու մէջ, առատութիւն ցոյց տալու համար. օր. իմ քաղաքին մէջ ես ունեմ մաքարակինք, ձի՞ր, կովեր, ե՛զներ ոչխանենք, խանութներ եւն, երրորդ բացառկաններու մէջ. օր. չըմ ուզեր, չըմ ուտեր չ'ուսերի, չի բերեր եւն. ըլլորդդ բարեկերու մէջ ինչ, յօրժամ, այսօր, այսպէս, մեծապէս, հիւնաբար, սիրորդն եւն: Ասոնց մէջ բռն' եւ զօրեղ շեշտը կը զբուի առաջնին վանկին վրայ, իսկ վերջավանկիլ կ'առնու երկրորդական շեշտ, շատ անգամ երկարով. այս պատճառաւ սիսալ է Gauthiot-ի ընտրած օրինակը՝ Այսունեանի քննական քերակնեանութենէն, էջ 402.

Եւ չորսացուիր անկէ,
որ ճիշտ արտասանութեամբ է
Եւ չորսացուիր անկէ

Նթենախավանիկիշշոր հետեւցնենք միջն
ա-երու անկումեն (իբր հաւ (ա) տամա), այս ժա-
մանակ հարիւռու է ընդունիլ նաեւ մե՛ ինչ ինչ
գաւառներու մէջ նախավանիկի շեշտը դպրու-
թիւն չւնի, քանի որ ասոնց մէջ առաջնին վան-
կերն ալ կ'կիւնան. այսպէս Ղարաբաղի եւ Ագու-
լիի բարբառները. օր. ըլվատարան, հըրսա-
նիք եւն:

Եջ 3 — յիշել պէտք է նաեւ թէ բազ-
մավանկ բառերու վերջին ի ձայնը բարդութեանց
մէջ յաջորդական ա յօդակապն հետ կը գտո-
ւայ ես եւ յետոյ եւ օր. * զինիապն =
* զինեապն = զինեպն կամ ալիակոծ
= աւեսկոծ = աւեկոծ եւ:

Էջ 4 — Աստուծյ բառը Համառօտա-
գրութեան մէջ կը զրոխ այ եւ ո՛չ թէ
անցյ, ինչպէս եւ յլաստուծյ = յայ, Աս-
տուծով = ալ: Պատիքը որ անշուշտ սեմական
ծագում ունի, ի սկզբան իր անուան Համաձայն
կը գործածուէր ոչ թէ Համառօտաթեան, այլ
պատուելու Համար, այսպէս Հնագոյն ձեռագիր-
ներու մէջ միայն Աստուծած, Քիթստոս, Յիսուս,
Տէր, Երրուսլակէմ, Խրայէլ բառերն են որ պա-
տիք եղանենան, իւ անաստան Եղունենան, ա-

սոնցմէ գուրս ուրիշ չէ մէկ բառ կարող է պատի ստանալ: Թէ պատիւը համառագրութեան նշան չէր բնաւ եւ թէ սովորական բառերը չէին կարող պատի ստանալ՝ զգեղջ կերպով կապցուցանէ Սահասարեան վարժարանի թիւ 1 ձեռագրի (Աւետարան, դրուած նև 1986 թուին) մէկ հատուածը (գրքախամարաք չեմ յիշեր Էցը եւ բառերը): Հատուածը կը վերջնայ ու ութիւն բառով եւ յաջրդ բառով սկած է նոր համար նոր տողով: Այնպէս է պատահած որ տեղը կարողացած է տանիլ բառին միայն կէսէն աւելին: իսկ թիւն մնացած է գորսը: Գրչագիրը չէ ուզած այս չորս տառերու համար ամենա տող մը զոհել, այլ զաւ նոնի ալ նյոյ ամեն ամիսին: Ճիշտ աւելի ուրիշ համառօտագրութեան: Ճիշտ թիւն վանկին աւելի ի համառօտագրութիւնը ծանօթ ըլլար պյան ատեն, անկարելի էր որ պյան պարագային չգործագրութէր: Բայց գրիչը այսպէս չէ ըրած, այլ թ գրած է ւ-ի վկայ, ի տառն աւելի փոքր գրած է թ գրիչ վկայ, եւ այսպէս հետզհետէ իրարու վկայ գիշած է այն չըստ տառերը մէկը աւելի փորբացուցած:

Պատրիկին պայմանն էր նաեւ գրել բառին
միայն առաջինն եւ վերջինն ատաեցը, ինչպէս
ԱԾ, քն եւն. մինչեւ իսկ հորդուած ժամա-
նակ. ինչպէս Քի այ ։ Քրիստոսի Աստուծյա-
նեն: Կառոց համար հմտն. արար. և համառո-
տագրութիւնը փոխանակ Ալ Ալլահ՝ Աստուծյան:

Էջ 4 — ոչինչ կը շեշտափ ոչինչ եւ ոչ
թէ ոչինչ. բայց հակառակ դասաւորութեամբ
Կըսուի ինչ ոչ, օր. ինչ ոչ գիտէ:

Էջ 12 — Արգել բառը դրուած է յն-
արքան, լու արօն ձեւերուն հետ. այս ընդու-
նուած ստուգաբանութիւնը սակայն սիսալ է.
Եվզուաբանները ուշադրութեան չեն առած ել-
վերշաւորութիւնը, որ կը մայ առանց մեկնու-
թեան. ուղիղ մեկնութիւնն է ըստ Մատի գնել
ասոր. argel բառն փիբառութիւն. առև sprach-
wiss. Abhd. I, էջ 68.

Էջ 25—26 — Ոյլ եւ ող ձայներուն
բացատրութիւնը, իր երկուքն ալ ծագած հնա-
գյն ոյլ ճեւէ մը՝ քիչ մը տարբեր մէկնու-
թեամբ տես մեր յօդուածը, Բասմալիկա. 1897.

Էջ 170: — Ամիս բառն սկիզբը գրուած այսելքանը ըստ իս թէ թէ ձայնաբանական, այլ ամ բառն նմանութեամբ է: — Մըջիւն կը հօպվի սեռ. մըջիւն, իսկ մըջման կը ծագի մըջիւն ձեւն:

Էջ 31 — Շատ գեղեցիկ է անդիր ը-երու գցութեան ապացոյցը հին հայերէնի մէջ, յատկան բառասկզբի ստ, ապ- եւն խումբեռուն բար, ըսպ- արժելը. այս գիւտաւոր մէկնութիւնները սեպչական են հեղինակին. եւ կը ջնջն ոմանց այն թիւր կարծիքը թէ այս խումբերը հնապէս կարժէն տ- եւ ոչ թէ-ին. այս տեսութիւններն կը հետեւի նաեւ թէ կը ստիպէ, կը զբանու, գրութիւններն ալ ուղղշ չեն եւ պէսք էր գրել՝ “Կ'ստիփէ, Կ'զբանուն”, այսինքն “Կ'ստիփէ, Կ'ըզբանուն” պիշտակ արարածայններու յապաւումն այն աստիճան ասորժելի է հայերէնին, որ մինչւ իսկ տեղ տեղ տուու գարանօրէն սիսալ յապաւութեր տեղի ունեցած են. թնչպէս ողական, Գաղղիա գրութիւնները փոխանակ ուղղական, Գաղղիա:

Էջ 32 — Ի տառն է վերածուիլը յաջրդական ու ձայնաւորին պատճառաւ. անշուշտ պէտք է համարիլ մասնական օրէնք եւ ու ընդհանուր. որովհետեւ սիրուն, զիտուն, կիզում, տրիտուր, ըրէիրուր եւն այսպիսի ձեւեր կան հին հայերէնի մէջ:

Էջ 34 — Խնթագրեալ “ծուռն ձեւը իրապէն կայ գաւառական ծուռնումնու կրինականներն մէջ, որ գործածական է Ալիքսանդրապօլի գաւառաբրաբանն մէջ:

Էջ 55 — Բաց ի բար բառէն կան նաեւ ուրիշ խումբ մը բաղաձայն բառեր, որնք թէեւ եզ, ուղ. հոյովն մէջ ն չունին, բայց յետյ ն կնան առնուլ. ինչպ. ալրիկունը, հպիսիկոպունը, երագունը, իրիցնը, կոչունը, իրանունը, ճրագունը, մանունը, մլենունը, մնանունը, որմունը, պառաւունը, պատերազմունը, սարկաւագունը, ցցունը (ցիցը), որնց մէկ մասը կաղմանած է անշուշտ նմանութեամբ, ինչպ. մկան եւ մսան, — եպիկոպոս, երէց եւ սարկաւագ:

Էջ 60—61 — Նոյն բառին բացառականը “ի նմին, արդէն գործառական է հին հայերէնի մէջ, թէեւ Հայկ. բառարան ունի միայն յետին շըանափ օրինակ մը. “(ի) նմին իսկ ի ցուցես հաւանեցուցից, . Փիլ. Յով.”.

Էջ 73 — “Ի միլն հօպվածեւը տարօրինակ չէ եւ կը ներկայացրնէ ներդշականը. իսկ “ի մէջ, նախդրիւ հայցականի ձեւն է:

Յայսանի է որ մեր լեզուն մէջ -ոյ հորդվան հետեւող բառերէն ոմանքը ներդոյականի մէջ կ'առնանի ի վերջաւորութիւնը չշփոթուելու համար բացառականին հետ. օր. գիշեր, արակ. գիշերոյ, բաց ներգ. ի գիշերի. աղանդէն են ամսեւ ամռո, անկողինն, բերան, գիր, գուր, երազ, թուլղթ, ծոց, մարմին, պատիժ, պատիհ, տիղմ եւ փոր, որնց կը պատկանի եւ մէջ:

Էջ 104 — Թուական անականները գյաղանէն վերջը դրուելով անպատճառ կը հօլովն. օր. աւորց ննզից, արամբը վեցիւր եւն. բայց մէ թէ աւորց հինգ եւն:

Վերջացնելով մեր ոյն համառօս մատենախօսականը՝ աւելորդ չենք համարիր անդամ մըն ալ շշշուն աշխատութեան կատարեալ արժանաւորութիւնը եւ յանձնարարել զայն մեր բոլոր այն հայրենակիցներուն՝ որոնք հայերէն եղանի քննութեամբ կ'ուզն զեազիլ լրջօրէն:

Ծուշ, 1903 յունվ. 6.

Հ. Յ. Անդրեևն



ՊԱՏՍԱԿԱՆ

ԵՎՐՈՊԻԿԱՆՊԱՐԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԼԱՏԻՆԵՐԻ ԹԱՐԱՎՈՐՊԵՏԱԿԱՆ ԹԻԸՆ ՎՐԱՇԱԽԻԹԻՆԵՐ ՎԱՅԱՀԱՆ ԶԵԽԵՋ Կ'ԱՌԵՒ. — ԱԼԻՇ ՊԱՅԱՎՈՒԹԻՐԵՆ ԽՈՐՈՒՆԵՐԻՆ ԱՌ ՊՐԵՇՎԱՆԵՐԻՐԻԴԻՐԵՆԻ. Բ. ՊՐԵՇՎԱՆԵՐԻՐԻԴԻՐԵՆ.

(Հայուսաւութիւն.)

Մինչեւ հիմակ՝ եղիսաբեթուպուրոց երդուեալ հասարակութեան պաշտպանութեան իրաւանցն ու պարտականութեանցը վասց բանակում ամփոփելով՝ քաղաքային վարչութեան եւ եկեղեցական առաջնորդութեան մէջ գրուած յաջորդ կնանակարգութիւնները կը գտնենք:

1. Եղիսաբեթուպուրոց ազատ թագաւորական քաղաքին երդուեալ հասարակութիւնն, իրեւ իրաւանց ընկերութիւն, պաշտպանութեան իրաւունք կը բանեցընէ եղիսաբեթուպուրոց հայ եւ լատինածէս եկեղեցւոյն վրայ:

2. Եղիսաբեթուպուրոց ազատ թագաւորական քաղաքին հայածէս ու լատինածէս ուղղափառ հաւատացեալները իրաւունք ունին՝ իրենց քահանայ ընտրելու կամ ընտրութիւն ընելու (candider):

3. Երբուեալ հասարակութիւնը հոգ կը տանի ան ժողովրդակետին եւ օդնական քա-